

գուցէ թէ մեր կրթութեան աստիճանն աշխարհին աչքին տղեղացընէր:

**Տառագարձութեան կամ օտար բառից հայերէն յարմարագրութեան մէկ երկու դարու պատմութիւնն որ փոքրէցինիք ծրագրելը հասուց զմել մնաեւ տարեցս կէըր Զգտան ընթերցողը խնդրոյն էական մասը կամ ներքինը բայց եթէ ըստ սպահած մասն եւ ամեցուակի շշափուած. պյուինքն է հայերէն դիրեան արժէքը զի՞ն եւ միջն դարուց վիճակը, պյումա ըստ գաւառոց զանապանութիւննեւ, եւալին Այս վերջիններէց սկսելով կը լցանեցընէն զմել յետարդ հաստուածներն։**

# ՀԵՏՈՉՈՅԱԿԻԹԻՒՔ ՆԵՄՆԵՍՑՑ. ԴԱՄԿՈՐԵԼԻՆ ՎՐԱ ՌԱՄԿՈՐՈՒՄ ՄԱՏԵՆԱԴՐՈՂԻԹԻՒԽ

(*Επειδή οι θεοί μας είναι οι μόνοι που*

111.

Ա. ՆԵՐՍԻԿԱՆ ԿԱԹՈՂԻԿԱՆ ԸՆՈՒՅՆԱԿԻ

### Առակց կամ Հաճելուկը:

Ի մէջ նշանաւոր Հայրապետաց՝ որ յոյի լւայլ  
դարս յաթ ոռ Ա. Լուսաւորչն նատելիվ, իրենց մե-  
ծագործութեամբըն եւ չքնազ առաւ լիւթեամբը  
անհինջ յիշասակ թւղին ապագայ սերերոց, որ  
բարձր դիրք կը ունեն Ա. Ներսէն կոյսցին, որ ի-  
րաւամբը կը կու Ծոփհանի վերադիրն։ Ամենածա-  
նօթ է որ ոյս մօնական կամ պղկանա ժքին. գա-  
րուն ենցած է երկրորդ ոնն Սահակ Պարթ եւ-  
ս միայն իւր եռանդուն Հայուասեա տութեամբն  
եւ իմաստուն նախանձաւորութեամբ եկելիցական  
Հրահանդաց, ոյլ նաեւ ազգին քաղաքական բա-  
րյական կենաց ժայռ ունեցած մեծ ազգեցութեամբ։

սխալիք՝ իր ու նախօրդաց եւ ոչ յաջորդաց մէջ գտնական են իրն նաև առաջնորդական գրի ու առաջ անձնիք։ Սառ զնելով զավթշնորհ պահի ըլլայ՝ ի ը այս բազմաթիւ եւ աշխարհական զգացած ծոց գիտել ամէնքն ամենակ համարկական այս է իւ իւ Առանձին կամ Հնաներունիքն, ու մեծ նաև նախարարին կամ հոգածութեան ունին մեջ համար, ըստ սրբա ու ամելիքն բարբառով են։ Առանձնական որ, ինչոք յաջորդաց (10) յշխանական կան ենք, առաջնորդ կանոնադր համարեալ առաջ կական գործ ենաց միջը ժամանակի տակաւն բառական որոց եւ հնութիւնն ինչ լուս ապացուցած շատ առաջնորդ առաջնորդ ենք ու նաև Առանձին հոգած համարական զրոյն ինչ նախառուել եւ զիրուած համար գառակ է զըսւ ու ամելագիր Մատենաքարաց։

Առաջացու այս մեծ կորեւորթեան պատմաւաւ. հարի ի համարիթ իւսաւիք քան ու ուսմենիք քանի անոց վասէրախանու իւթինչ, հետասուելթ է ստոպիք. Ներսիսի ԾնորՀալւըց հարազամ զրուանձ է այս յաննան նորա զարդ հասածինք: Եթից մասն առև ինչպահա նուի՞ ի արգել քանին Հայոցպետն այսափի իւթ զրանք է թշ ոչ, երկրորդ թէ այժմ իւր անոնքի ասս անդ գտնուածներն առաջ են առածինքն են:

Ա. Հնարիալությ Ասոյ կամ Հնահելոյ գրք ըստ  
պատմ մաս ամենուն բառանք մեջ հանդիսանուի կամ  
դիմաց հիմն որ կը հնասատուի ամենաբարձրանութիւնն  
ամեն զբաղաց աւ ամենուն թիւն է, որ մասնաւ  
պարուն պիտի աւ ամեն ապարագան գործ թիւն  
կ անձնայ, որպատ ժամանական մերձաւորացին է աւ  
անձնաւուին: Այս Հնարիալությ Ասոյ գրք ըստ պատմ  
քրառա աւ անենութիւնն ունիք ի հնա ժամանաւուց  
կիրառու Գնահանիւնից, - որ թիւնասատ տարի է ամեն  
ապրիլի, նոյն Հնայացանելու († 1173) կը գա յնուա  
(† 1272) մեռա է, - իւր պատմութեան մէջ հնահետ կերպին  
կը հաջորդ մզից պարզին աւ ամենուն թիւնն  
յայս մասին: Անձնայի էին հնուս, կամ Արցին  
կամ Արցիայի դրէ էնք նոյն ից որ աւ ինքուս ուն  
աշխարհական բայց ի Փոքր, որ ի գնիարակու ու  
աշխարհական թիւնն է: Ա ամ պայման զեւս առ ան  
սրբու եւ առաջ պայմանի որ պայման զեւս որ փա  
խանակ վարացագործ այսինց զայ ասացին որց սկիզ  
բա է ասպանն Թութիք աշխարհ ի գերեւ զնուն քա  
և Տիք իւ պայման սկիզբան առ կարս աշխարհ պա  
վագոր ին որ պայմ առ յետինի ի ժամ գիշերա  
ու պայմանն աւ առ ամենուն առ կարս աշխարհ պա  
վագոր պայմանն աւ առ ամենուն առ կարս աշխարհ պա  
վագոր առ առ Առական խորհրդաբար ի Գործ զ զ

1. Післякою мір заміненою земельною ревізією відмінено  
весь к. земського Піліпової (1858) а також земельні (тj. 67  
кв. 86.) землі села під назвою (1865) що заселені земельні  
спільноти. Село було земською спільнотою її головою був  
С. Іванов. У той час в селі було 100 будинків і 500  
жителів. У той час в селі було 100 будинків і 500  
жителів. У той час в селі було 100 будинків і 500  
жителів.

Եղանակի, բայսուր վարսարդիք։  
Հ Կիրակոսի այս է Գր-ց բացատրութիւնն, եթէ ա-  
մենայի ճշգութեամբ առնուի, հարկ կ'ըլլայ հետեւընկլ-

“Փոխանակ առասպելեաց զայն առասցեն ի գինարբուս և եւ ի հարսանիս”:

— Այսուհետ մասկով առաջ առաջ առաջ կլին : — Թէ արդ էօք մեր այժմու խանոսն Ընդրհաւը թէ ունեցածներն այս Հայրապետութիւն գրածներն են, կամ թէ անոնց են, որց գրայ ին խօսի Գանձակեղի Պատամասիքն, ի կանոն :

Հանելու եւ կասկածելու առիթ չենք գտներ։  
Բայց ինչպէս որ չկ կընար տարակառաւուիլ Առա-  
խառ մեռ մասին Շնորհաւո՞ն պատճեն ուստի մաս-

թէ մը ի մենառ ունեցած Առավելքերն զիյն ժմբ կարող ենք Հանգստական միջամտել, որոց նիւթէն ի Ս. Գրոց համար անմած է, ապա ինքն Հանգստական բարողուն անուն կար ենք թէ Երանի չկայ պահանջ անցութեան առաջաւ, առաջ աւելի պահանջ մասը հանգստական է իր մէջ և կանոնաց ըլլա դրույթը, ուր ճանի Ս. Գրոց Վերաբերեալ նիւթոց ժամանէ է:

Առաջի մի, զոր հրատարակողն եւ թերեւմ մասմտ կամ անմասպիր ընթերցողք իւր յատուկ գրչն երած համարին նախնթացից պէս, որ եւ ոչ կարող է մասցի թերեւականել :

կը մայ նուիր ամանակին՝ յորում գրաւ է Հնորհակ իւր Առաքելու Համապատասխան կարծեցին կրնայ բարգաւայ թ քանձ է Կաթողիկոսաւ թեան մի չորի (1166-1173) Զարյ իւր գուցեան կիրավուոր վայա ու թիւն զդր ի մէջ սրբնու պատուի ևս կ հաս ասաւոր պա կարծէր ենք մա քուու կարգն զդ կը պատա շ Պատմական Հնորհակ պղիւալյ քրոնիկու յիշտած օտանակակ Բայց պա իւր կիրարականին է մայ հաստատու իւ մայ թէ պա Առաքե

1. ԱԲԵԴՅ. ՄԵԿԻ հաւուկ մի կայր փաքրիկ,  
Ի ի գուստին ուներ սեւուկ թեպատիկ.  
Երթայր նստիր բները լըսպիկ,  
Ուուժը առնեւի նիստ ստոպանիկ:

Աշուաք անառիկ առ պարզություն։  
Թեսքին է, ուստի էս է վեպուր։

2 Արք. Կաթողիկոսն էր անդամաւու,  
Յիւր վիճակին ոք տքը ի զատ։

Այնափ մեղանք արար նաշ շատ,  
Տէրն իւր վըճիռ մահու իհատ :

3. Արժ. Յամեն լրի՞ն ի՞նքն ի քարե՞ր,  
Ունի ծայսու մաղե՞ք քրե՞ր.

Գիշայի ունի ազդեցութիւն,  
ի օժտեց ձրբ գանձի կովեծը.

Հ Ա Յ Ա Բ Ի Կ Ն Ա Յ Ա Կ Ա Խ Ա Ր Ա Կ Ա Խ

Ն. Ընաբերման միջան մի կայր յեկեղեցի,  
Ի ի ծայրագլուխ աստիճանին.  
Քան զոր չեկե՞ւ որ աւելի  
Խեցի տաղի՞ւ շարժանին:

<sup>3</sup> Հարկ է ուղարկել որ ի ձեռքս դժ գանուած թ տպարքեալ եւ թէ ձեռադիր օրինակին իրառա համամա լուսուի, զանացին ուղարքին եւ ազնուացին ընթերցանուած մասուրե անունու Բայց աւելութ համարացին մի բա մականակ օրինակաց տպարքեալ թէնքներ, եւ թէ իրա սահման Առաջ ուստի առաջ են ։

5. Աւա-. Մանուկ մի կայր զօրեղ, ըրեցէն,  
խրճ հասոց զինով ի գտնէն.  
Հեղու և իշլոց պար նա բեն,  
Հնձնց վրան ի գալուն.
6. Ըստ-. Չառ ի վերոյ ջաւրին մեխատ,  
Ներդ առար աւազի փախծ.  
Աւաղի ամէն ըրող լոցատ,  
Մի քան ըզի պայծառացան.
7. Արէ-. Շրիուն մի կայր զետ ըրթրու,  
Ի երե հաւ ի վեր մուշտու ունէր,  
Խարար քարոյ կնայու ։ յանէր,  
Ի հնա առնին զարդ անէր,  
Շախու և ներու ի կայր բառուն, ներուն  
Ֆանտ և հայ առ զետ ըրթրուն, ներուն  
Ֆանտ և հայ առու:
8. Բիշ-. Հասառու որիկ մի կայր քրիթի,  
Ի ներդ կեռայու զին ըստագէ.  
Յափին ունէր ասմին նինիկ,  
Ըստը աս ու աս զետ քերպիկ:  
Զին, ինչու ուս:
9. Գոյլշէր-. Են որ ասէր քինց պիլ առակ,  
Որ թէ սինի վասու կրաք,  
Ի Գաղաւազ ին ժամանակ,  
Զմիսը կարու զին ըզանամ:  
Մինչ լուսու ուստ ունիսու:
10. Գորոս-. Թագուռու տղայ աղօսու անակ,  
Չափուն հանի հանու ի դիպակ.  
Խարին ունի անին բանակ,  
Շառ գիւր ձին որ ու մասակ:
11. Գիւ-. Օ՛ մի կայր գունու կապոյ,  
Դապանին առնոց առուոյ,  
Յեր փորու կայ այս բարուու զիւտ,  
Առ ի ցանց մեռ նա չպայ:
12. Գիւ-. Տուն մի տեսու սպիտակ ըրպան,  
Առ սե հաւեր ի ներ թասած.  
Չուս ամէին թեղաց ի ցիսաց,  
Լեզուա խօսն բանականաց:
13. Գիւ-. Հառ մի տեսու և անինքան,  
Հասրէ սուսէր ձեռու մանգան.  
Սթէ աշխարհ զանձն ուսան,  
Առաւ առէ շեմ բանական:
14. Դրու-. Ի եր մի կայ և ներէ ի ըրբը,  
Հաջ քիններմ մարտ չէ տեսեր.  
Խոր ձորէ գանայ ի մեր,  
Դարտակ նա չէ մարդոյ ընկեր:
15. Եւէ-. Տրպան շուտք բայս հօւր,  
Մ'նձն ապաւու սայց պառու.  
Հեծեալ քերէն մի և գնայ ուու,  
Եւ ի յամուն հսկ քուր:  
Սպուտ սուտի ի բուրու:
16. Խնձու-. Արգէն նարինչ հանց է բուրու,  
Եւ երեսու ի կարիս ւ ապուու.  
Բան ըցլորդ հան է յորդու,  
Ցեղլուն կուն զա թագաւոր:
17. Կողի-. Մերէ Աւազիկ մի եռ սասայ,  
Եր խնձու պան եռ խամբայ.  
Ջրուցից մշխակ որ համասայ,  
Ծնիթմ անէլ ու մասամայ:  
Քամայ, ունչուն:
18. Կորու-. Արգէն սիրին յուշիկ գինոյ,  
Պարու յեռու ի քար կու գայ.  
Բազմի յուսէ պարի վեպու,  
Ուրիկ առնէ քան զԱսապիկ:
19. Կոտու-. Կա կարմիր հափի պարի,  
Ու խոսու մաս անի չպարի.  
Բոյորի զին ըզիթի,  
Ալուր առնէ զէտ զԱսապիկ:
20. Մեւէնուր-. Կայր թագաւոր մի ազքատիկ,  
Ի եր քահանայ նիսու օրդրիկ.  
Ծընող լուներ ոչ մի պիիկ,  
Կայր ի մըրին մըրէ ու բուրիկ:
21. Մըրին-. Կարի տեսու և շառ կարուան,  
Ու կու մենուր ի խորան,  
Խորին բակի եր և անփան,  
Մէրիկ հասիկ բաւան ու գան:
22. Կուռու-. Է նա կանալ կոմակ բոյոր,  
Անակ գինու լըսած տնկոր,  
Կարմիր մեզուր ի ներ ապուոր,  
Նըրոյր գու կու զնէ մըրի ծոր:
23. Ու-ւ-. Վատաս որ չէ նա խիստ ինչու,  
Զէտ կորակու զին է ի կես.  
Զէտ այսպից երէ ի ին,  
Բընաւ շանձն յայորի բեւեւու:  
Կուս, իւր, նոս:
24. Շւր-. Կայր ի յայուն ներ գու ի ուզ,  
Ի անզ սուսէր ները խառու.  
Գիրացիր է զէտ ըրդէ գու,  
Բայց ներ չասէտ մէրիկ մի փոլ:
25. Աւրիւ-ն-. Յոսկի ինծոր նըման մինի,  
Իւր հոտի զայ անպատ մէրի.  
Ինչ է համեր գինու թապի,  
Եւ զայ առշնւ թապարի:
26. Աւր-մ-ր-. Յուշիկ երթայ զէտ ըզիկինա  
Ի եր սապանան իւր համերինա.  
Ունի փոխոց կայր ի զին,  
Եւ բայ ի բաց էր իւր ազնն:
- Անշատ մատարի եղան որ, որ ոյս ունէն  
Առանին որիկ բարուոն սամախօսն եւ անկա ունէր  
Գրաբարախօսն, որինչուն զարմանց համբ սաւա-  
ելապէս տան կարելուունին ունին բայց կամ յայլե-  
ալու. Համապայ նախ արարոց քարար և կամ առ փոքր  
մի ունիթիսին պատեհ: Աւակի քաիկ մի օրինակ պա-  
տիսակա:
- Աւ.- Է՛ մարտ, աւուս գու թեն զայ քայ քան,  
Հուր-է եւ քոր ինը յաշինինա.  
Սուտի բրուր սպիտու որձնու,  
Խիստ պիտուի պայի մարդկուն:
- Կամիւ-. Յամօսահակն տարեց քայի,  
Եւ յունիթա արարու յերի.  
Բարերնուն եւ նեմարի,  
Անիւ պիտու տարութիւն:
- Շու-ի-ք-. Արորու եւ գիւս զաւարինին,  
Որ կու եսա վիր քեռորին,  
Գոտէնարտան. Ըստ մու էնն,  
Բայց կառուցս մին է տեղն:
- Նիւր-ւ-Մւ-. Ունի նորհաց Հայկասինին,  
Յանչուն առաւ ինչու ինչու.  
Թենչուն յեհաս աւորու նոմին,  
Եղչու գեհէն էն բակ նորին:
- Ջու-լու-. Մինն ի յանունդը սաւապէր,  
Մինն ի յերեսուն թերանին.  
Գիրացի ծաղին հարմանին,  
Ըզինուորը մետ մըրէր:
- Աս-ու-. Հեմին տանի տանի կրպէին,  
Ինչ է զայս մասին կրպէին,  
Տանին է կու զնէ զայսիկ,  
Անիւն ի քայլուր նորմնի:
- Ցու-ւ-. Մի պիտի և մահանան,  
Հորման յառնեմ կինդանան.  
Զաս ի յերինը համբանամ,  
Բարմասեղը պայծառանեամ:

Ի վեր անդր յառաջ բերուած 26 ռումիախօս  
Առակի ինչզն ճանարիկն յանուն Շնորհալուց ի  
մեր ձեռու հասախերուն ընտրելագնիքն են: Կան

Նաեւ մացեցը մէջ ոչ սահմար՝ որ գեղեցիկ տուզեր կը բալովաճախն, զոր յետոյ տերթ կ'առնենան անեանպէս: Սակայն այս աշխատք ըբռութիւնն յայ անապէս կը ցուցնեն թէ էլ որպէս մեծ նշանակած թիւն ունին այս Առակի բաւական դրականութեան: Մէ՛տ անոն Մատենադարին ինչպէս իր շար զրաբածոց՝ մանաւածք: Ըստամանս մէջ նշանակած է ի մասնակից բրաբրութեան իւ կրօնի խորին խոր հուրդքան փայտ կերպից բացատրելու մասն, այս պէս իւր Առակուն մէջ հայաստ է ժողովրդական բանաստեղծութեան սպահական է գեղեցիկ թիւն ճարապութեամբ ամփափան գնելու տառաջիկ մեր Պարզութիւն, բնականութիւն, փափկութիւն, ըն առանձին վայրից մասն, եւ այլ յատկանիւթեանոյն պէտի քերթուածք իրիտ առ իրիս կը տեսնուի յայ սահմար տուզ:

Սնազով մեր յատակ նի,թյս մշջ, ասոնց  
մշջի ք ծախօթ այցնեն Կափառաց առալորժնին  
աշակելիթ առ գլուխութ ստունչուն, յերեսուն  
հանեն նյոյ բարպարոյն սեպահանին գործառանենին  
ձեւերն ու ասացաւածներն, որպէս կաթիլ է համե-  
մեր սեպա կը բանաւառ ընտանինսն վայելու-  
մասունթեամսաւակառութեան: Անպէս ու ասախ-  
անցութ ինչ չըլլար, կարծ ենք, եթէ Հասած մեր  
չացընենկը ըսկըլի՞ որ այս Առաքէ միայն բաւակա-  
էին օրինակ մնեն ապագայ զարուց նոյնակա-  
ծութեածց, թէւ ոչ ոչ ինչ ունենայինք ի հեր-  
պէ բարպարութ գործուլ:

(C- $\mu$ - $\nu$ - $\lambda$ - $\{\ell_1\ell_2\}$ ) 4. 3. 8.

## ԱՎՑԵՐԱԿԵՎՈՒՆԵՐՆ

ГЛАВА ОБЩЕСТВО ЗАКОНОДАТЕЛЬСТВО

Հանդէս երեքամսեայ, ընդ խնամիվ Ա. Մատաթեայ  
Գարագաշեան եւ Յ. Գուրբենի. ի կ. Պայիս, 1888.

“այ դրականութեան արդի ներկայացուց, չաց թաւոցն մէջ երկու տարի է որի Հրապարակ լուծ է իրեւեւ ամսաթերթ “Տաշուկ սոկնէլ” գարութեան, և յաջողութեամբ կը շարունակ կամ այս դրական ալ, թէեւ արձի գրից եւ. հանգամանաց մէջ՝ իրեւ քամանացն անդրադարձ կը տալ խնդրոց Եվեծապ. իրեւանակալաց՝ կը փուռ թէ անդ սոյն գործիցն փառ մէր տառն թիւն, լուսաւեւ,

Ամեն յառաջանէմ ազգ իւր ներկայ քայլ  
լիրն չառած, կը դանայ եւ կը մասու իւր ան-  
ցեան, պայմնա՞ն իւր նախնանց հետքերն ի լոյ-  
հանելու կը փութայ, եւ զանոնք սաշադրու-  
թեամբ զննելվ՝ անոնց վրայն քալելն իրեն  
փառք կը համարի: Տեր ըստն լուսաւոր իմա-  
ստաց համար կարեւոր չենք համարիր, եւ թու-  
պայի մշակեալ պաղեար էթ արուեստից եւ թե  
գուշու ու գրականութեան նկատմանը որ լաս-  
ուու ինեն առան հնութեաննեն, խորուսեան

ի գործ դրած խնամքն ու շանգը մասնանիշը  
ցուցնելը Ես իննեւտասներորդ գարուս կարծես  
մասնաւոր գործն եղած է թաղուածն ու հնա-  
ցած վերստին ժամանակին լուսում նկատել եւ  
իւր յառաջադիմութեան գործածել:

Անցնենք ընդհանուր աղդեմին մեր ընտառաշոյն: Մեծաւ ուսաբառ, թեամբ կը տեսնենք որ պայօն մեծ մատրութիւն գտածուցած է հայ ազգն իւր անցելցյն, եւ մանրահետ խուզապիկութեամբ — եթէ չշարեանք ըսել կը քննէ, գոնէ — կը ջանայ քննել եւ ըսու կարի լուսաւորել զայն բայց ազգի մը երբեմ նաևնց զարգացման աշխատ էլ լցուն է, որ նյոյ հակ ուրիշ վկայութիւններ եթէ պակիսն, բաւական է հզոր վկայ մը հանդիսանալու: Եւ արդարեւ ուսափ պիտի կարենայինք մեր նախնեաց մատոր զարգացման համարուիլ, եթէ չըսնենայնք մեր առշեւն անոնց լցուն՝ հին հայերէնն: Այնչափ զարաւոր է այս առ մեզ, որչափ գիտնեք թէ Կենացն խորհուութեան հայելինն: Է: Անշուշտ պատ է պատճառն որ պայօն ուղղուած է մեր հայեցուածքն ըսր հին լցունն արայ, եւ յարգութեամբ կը պահնենք մեր նախնեաց աւանդած հատկուութեան: Այս գործոց անդամներն են հայերէնն: Այս պահանջութեան մասին առաջին աշխատ է այս առ մեզ, որչափ գիտնեք թէ Կենացն խորհուութեան հայելինն: Է: Անշուշտ պատ է պատճառն որ պայօն ուղղուած է մեր հայեցուածքն ըսր հին լցունն արայ, եւ յարգութեամբ կը պահնենք մեր նախնեաց աւանդած հատկուութեան: Այս գործոց անդամներն են հայերէնն:

Այս Հարեւանցի մետութենէս դիրիքի է ըմբռնել թէ ինչ նշանակութիւն ունի "Ճաշակն ոսկեղջն գպորոթեան": "Ճաշակն իւր զրած նպաստակն գտատելով՝ մեծ նշանակութիւն ունի: "Ճաշակին նպատակն է՝ մերկունակ չպյուն աշաց առաջն իւր նախն լիցուակնա մեծագուման հարսութիւնն եւ պյուն օգտակար լցնել հերու նախն Հայուն բառն ու նահարացաւ լցուն լու սորպիլ ու դղողներուն, եւ դրականութեան ու գիտութեանց բաղմապարփ պահանջնեցը նայելով՝ արդի Հայերէնին մեծ օգնութիւն մատուցանելու: (Տես Ա. Տարի. Յառաջաբան: ) Ազնիւ դիտաւորութիւն: Մակայն, ափսօն, "Ճաշակին ոյս դիտաւորութիւն առ ոչինչ կը համարին անձնք՝ որոնց աւելի ախորդական է՝ զատել իր մը ոչ թէ իւր իրական՝ արտօքին համեմատաց, կամ՝ որ սովորական է՝ և անձնական կածեաց եւ սկզբանց համաձայն չգտնելով զցնի, եւ կամ խօսելով՝ "ըստ մարդաբալց լցելեաց իւռեան: "

Ի՞նչ ու զղութեամբ կ'ընթանից "Ճաշակն  
պյա իւր գիտաւորութեան հասնելու: Բռնած  
ու զղութիւնն կրնակի նկատել նախ ըստ Նիւ-  
թան կը եւխողող առա մերժուն:

Առաջարկեն նիւթայի վթէ ետքամեաս կարգ